

ՊԵՏՐՈՍ ԶԱՐՈՅԵԱՆ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆԻՑ

ԵՒ ԻՐ

“ՍԵՒ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ”



ՓԱՐԻԶ

891.99.092 Բակունից

1935

9-40

891. 9 20 1925
9-40

ՊԵՏՐՈՎ ԶԵՐՈՎՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1/3

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆԻՑ

ԵՒ ԻՐ

“ՍԵՒ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ”



12 APR 2013

69.205

-6 NOV 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



93821-5

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒԽՅՑ ԵՒ ԻՐ

«ՍԵՒ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ»

Որքան որ գիտեմ, Բակունցի երկրորդ հասորն է այս պատմուածքներու հաւաքածուն՝ «ՍԵՒ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ»։ Իր առաջին գիրքն է «Մբնաձոր»ը, նոյնպէս պատմուածքներու հաւաքածու մը։

Հակոբակ բոլոր վիճուալուքներուս, անկարելի եղաւ գտնել իր այս առաջին գործը, «Ինծի թոյլ պիտի տար ամբողջական կերպով մը ներկայացնել հեղինակը»։

Որովհետեւ՝ զնահատութիւնը վամ քննադատութիւնը, զոր պիտի փորձեմ կատարել Բակունցի գրականութեան վերաբերմամբ, Հիմնուած ըլլալով միայն իր վերջին գործին վրայ, կրնայ ենթադրութիւն որ անխուսափելիօրէն թերի պիտի ըլլան եւ անհնար պիտի դարձնեն յանգիւլ եղրակացութեան մը որ ընդհանուր եւ վերջնական բնոյթ մը կը էր։

Յետոյ, ինչ որ ամենակականն է, վերլուծման այս փորձին մէջ, աչքի առջեւ չունենալով՝ Բակունցի գրականութեան ժամանակադրական յեղաշրջումը, կարելիութիւնը պիտի չունենամ ընելու հաստատումը այն նուածումներուն, զոր կրնայ ան կատարած ըլլալ, կամ այն վրէպներուն եւ նահանջին, որոնց նոյնպէս կրնայ ենթակայ եղած ըլլալ, — պատահականութիւն մը որմէ ոչ մէկ գրող կրնայ անպայման աղատ ըլլալու յաւակնութեամբը ներկայանալ:

Այսուհանդերձ, հիմնուելով այն կարծիքներուն վրայ զոր Մքնաճորը կարդացող մէկ երկու բարեկամներ ինծի յայտնեցին, հիմնուելով մանաւանդ 1932ին Երեւանի մէջ լոյս տեսած Հոկտեմբեր - Նոյեմբեր հասորին մէջ Սուրխաթեանի Խորհրդային Հայաստանի գրողներուն չուրջ գրած շատ համառօտ ներկայացումներուն մէջ Բակունցի մասին ունեցած արտայայտութեանց վրայ, երբ այս վերջինը դեռ Սեւ Յելերի սերմնացանը չէր հրատարակած բայց զայն բաղկացնող պատմուածքներուն մեծ մասը լոյս ընծայած էր, այնպէս կը կարծեմ թէ վերլուծական այս փորձը կարելի է, որոշ համեմատութիւններ պահելով, համարել Բակունցի գրականութեան ներկայացումը:

Սեւ Յելերի սերմնացանը կը բաղկանայ տասով պատմուածքներէ :

Ճեշտուած, բացայայտ նախընտրութիւն մը ունի Բակունց գիւղական միջավայրին ու անոր մէջ ապրող էակներուն հանդէպ: Նախընտրութիւն աւելի նոյն իսկ՝ խորունկ սէր եւ փարում ունի: Մասնաւոր աղաղատանք մը՝ որքան բնութեան նոյնքան անոր ծոցին մէջ տըքնող, անոր հետ մշտական յարաբերութեան մէջ գտնուող խոնարհ, համեստ, անկնճիռ եւ զուրալ գեղջուկներուն հանդէպ: Բնութիւնը եւ անոր մէջ ապրող, անով սնանող էակները անբաժանելի ամբողջութիւն մը կը կազմեն, մէկը միւսով բացարուող, մէկը միւսով յատկանցուող:

Անկարելի է գտնել մէկ պատմուածք անցեան ու զիւղը վերաբաղրողներուն մէջէն որ կանգուն մնայ, եթէ փորձենք բնութիւնը անջատել ներկայացուած էակէն կամ գրուագէն: Որովհետեւ կրբեւ պարզ, հասարակ տէքոն, իբրեւ արտաքին անհրաժեշտութիւն մը չէ որ բնութիւնը իր ներկայութիւնը կը բերէ. այլ ներքին, խորունկ անհրաժեշտութիւն մըն է ան, սերտոքէն կապուած մարդկային ապրումի պատառիկին, անով շաղախուած, ու զայն բացատ-

ըող: Բնութիւն եւ ապրում այսպէս շաղախ-
ուած, իրարու զօդուած, պատմուածքը կը
դարձնեն զուգերդ մը, որուն մէջ իւրաքանչիւ-
րին երդը, իր սեփակա'ն երդը ըլլալով մէկուղ,
լրացումը, ամբողջացումն է միւսին, եւ հետե-
ւաբար առանց մէկուն միւսը, որքա'ն ալ հզօր,
որքա'ն ալ ներդաշնակ, դատապարտուած է
տպաւորութիւնը ձգելու կիսատին, անկատա-
րին:

Գիւղական կեանքի վերարտադրութիւնը ե-
ղող այս պատմուածքները կարելի է բաժնել եր-
կու խմբաւորումի.

ա) Անոնք որ կը ներկայացնեն յեղափոխու-
թենէն առաջուայ կեանին դրուագներ:

Այս խմբաւորումին մէջ մտնող չորս պատ-
մուածքներով՝ 1) ալ Բակունց կուտայ դրուագ
մը անցեալ կեանքն, երբ ձարական բոնատի-
բութիւնն էր որ իր հարստահարիչ ու կամայա-
կան իշխանութիւնը կը տարածէր մինչեւ ամե-
նայետին անկիւնը:

Կարելի է ըսել որ քարողչական ոչ մէկ տող
չկայ անոնց մէջ: Քարողչական ա'յն իմաստով
որ անմիջապէս խրաչեցնէր ընթերցողը, եւ ե-
րեւան բերէր ուղուած, բոնադրօսիկ ճիգ մը:
Որովհետեւ փութամ անմիջապէս ըսել որ, ա-
նոնցմէ չեմ որ, յանուն հինցած, ժամանակա-

1) Խոնարի Աղջիկը, Նամակ Ռուսաց քա-
գաւորին, Սպիտակ Զին, Միրհաւ:

վրէպ եւ գոց եղած տարագներու, գրագէտը
կ'ուղեն վերածել կեանքի ընթացքէն զուրս ապ-
րող, հետեւաբար աւելորդ եւ անպէտ արարածի
մը, որուն անփառունակ ճակատագիրը ըլլար,
գարձեալ յանուն արժէքաղիուած տարագնե-
րու, թեւածել պարապին մէջ, ոտքերը կտրը-
ւած հողին, հասարակ ֆլաունի մը նման զուրա-
ճացնելու համար ձանձրոյթէ յօրանջող մարդոց
խմբակ մը: Քանի որ, ինչչէս կը դրէ ժան Քա-
սու, « Արդի մտաւորականը ամէն քանի առաջ
մարդ մըն է որ կ'ապրի, որ նոյն իսկ միւս ապ-
րողներէն աւելի հզօրապէս կ'ապրի, քանի որ
այդ միւսներէն աւելի լաւ զիտէ եւ կը հասկը-
նայ թէ ինչո՞ւ համար եւ ինչպէս կ'ապրի: »

Անհնար կը գտանայ հետեւաբար ընդունիլ
ճշմարիտ գրագէտ մը որ նախ՝ ապրելով կեան-
քը միւս ապրողներէն աւելի՛ ուժգնորէն, յետոյ՝
զիտակցելով թէ ինչո՞ւ համար եւ ինչչէս կ'ապ-
րի, իր գրականութեամբը անտեսէ այն կենսա-
կան եւ հրամայողական հարցերը որ կը բղին
անպայմանօրէն իր այս զիտակցութենէն:

Ասով բնական է ըսել չեմ ուղեր որ գրա-
կանութիւնը պէտք է վերածել հասարակ քա-
րողչութեան, որ եթէ մարդկութեան բոլորած
բացառիկ շրջաններուն անհրաժեշտաբար եւ
պարտադրաբար պիտի ըլլայ նաեւ գրագէտ
մարդունը, բայց անոր զործունէութեան որոշ
եւ մասնաւոր մէկ երեսին համար միայն, գոր-
ծունէութեան այն մասին համար որ պիտի ձգտի
անմիջական արդիւնքի ստացման, եւ պէտք չէ
տարածուի ստեղծագործական իր բոլոր աշխա-

տութեանց վրայ :

Ահա այս առումով է որ կ'ըսեմ թէ Բակունցի այս պատմուածքներուն մէջ կարելի չէ հանդիպիլ քարոզական բնոյթ ունեցող եւ ոչ իսկ մէկ տողի :

Մէկ կամ երկու էակի կեանքի պղտիկ մէկ դրուագն է որ կը սեւեռէ Բակունց, շրջանակի մը մէջ որ կանչուած է աւելի կարկառ ու երանգաւորում բերելու անոնց կերտումին :

Պարզուկ, խոնարհ էակներ են անոնք, որոնց կեանքի չար ու բարի ծանօթութիւնը այնքան ընդարձակ է որքան իրենց աշխարհագրական ծանօթութիւնը որ շատ յաճախ, չ'անցնիր գիւղը եղերող լեռներէն անդին, ու երբ կ'անցնի, այնքան հազուադէպօրէն, կը հասնի մինչեւ մօտակայ գիւղաքաղաքը : Անոնց համար կեանքը ամբողջութեամբ կը սահմանափակուի հողի կտորով մը, որոնց վրայ տարիներէ ի վեր քրտինք կը թափեն, ժառանգականորէն եւ որ, տարիներու եւ սերունդներու այս երկարածըգումով եւ բարդումով, դարձած է իրենք մարմնին, հողին ու մտքին, իրենց ողջ էութեան անքակտելի մէկ մասնիկը : Յետոյ նաև կովով մը, կամ եղով եւ ձիով, որոնց ընկերակցութեան անոնք ընտելացած են անմիջապէս որ աչքերնին բացած են արտաքին աշխարհին, որոնց գոյութեան այնքան արժէք եւ նշանակութիւն կ'ընծային որքան իրենց սեփական գոյութեան, որոնց հետ կը վարուին ինչպէս իրենց մարմնին ուեւէ մէկ մասին հետ — ինամքով, հողածութեամբ, ինչպէս տան ուեւէ մէկ հարազա-

տին հետ — սիրով, գուրզուրանքով եւ նուիրումով : Աշխատանքին մէջ, զոր այս մարդիկը կը կատարեն լուսարացէն մինչեւ իրիկնամուտ, կանգնած են կողքին անոնց զոր, բնադրօրէն, իրենցմէ աւելի անհրաժեշտ կը նկատեն եւ, որքան զանոնք աշխատանքի մղելու նոյնքան իրենց աշխատանքին մէջ գոտեպնդուելու եւ աշխուժանալու համար, կը խօսին անոնց հետ, ոչ թէ տիրաբար, այլ մտերմաբար, սրտցաւօքէն :

Օրերը կ'անցնին միապաղազ, երեւութական հանգարտութեամբ մը : Մարդիկը կքած՝ իրենց անցնող օրերուն վրայ, բայց անտրառունջ, երջանկութեամբ մը որ տժոյն համակերպութիւն մըն է իր խորքին մէջ :

Այսպէս՝ մինչեւ որ կը պատահի գէպք մը որ կը յառաջացնէ բեկում մը այս անպաճոյն հողիներէն ներս : Բեկում կ'ըսեմ, եւ ոչ թէ տուամ, որ բարդ է, որ կ'ենթագրէ եթէ ոչ անպայման յաղթանակի պահեր, զոնէ ներքին պայքար մը ուր բաղլիումները զօրաւոր կ'ըստան ու կը յառաջացնեն սրտաշարժ եւ արիւնոտ բը-զրկուումներ :

Այս է պատճառը անշուշտ որ Բակունց իր անձերուն հոգերանական առաւել կամ նուազ խորութիւն ներկայացնող ապրումներ ու անոնց վերլուծումը չի տար : Իրողութիւններով, ապրումի դրսեւորումով է որ մեղի կը տրուին իր անձերը :

Նամակ Ռուսաց Թագաւորին պատմուածքին մէջ Արթին պապն է որ նախ մեղի ցոյց կը

տրուի գիւղական առօրեային մէջ, այդ առօրեան կաղմող միօրինակութեան ու պարզութեանը մէջ։ Սակայն ցաւ մը ունի Արթին պապը, ցաւ մը որ զինք յաճախ եւ ուժգնօրէն կը տանջէ։ Ցաւն է ատիկա իր զաւկին որ աքսորուածէ, չի գիտցուիր ուր, անորոշ պատճառով մը։ Օր մը տանուտէրը խորհուրդ կուտայ խնդրագիր զրկել ուղղակի նուսաց թաղաւորին։ Այս խորհուրդին հետ ահա որ ուրախութիւնը կը մտնէ Արթին պապի տան սեմէն ներս։

--- Պապի, թաղաւորը նամակդ որ ստանայ, ի՞նչ պիտի անի, — հարց կուտայ իրեն թոռը։

--- Կը կարդայ, համան կտայ պրիստաւին, որ Ատամով Եղորին, որտեղ որ է, սաղ — սամաթ հասցրէք իրեն հօրը։

--- Բա ո՞նց է գնալու նամակը։

Է՛հ, դուք հա աշխարհքի որտե՞ղն էք . . . Փոշտ կայ, եասաուլ կայ, պրիստաւ կայ։ Տանելու են թաղաւորին ձեռքին դնեն։ Քէօխվան ասում էր, որ պիտի լաւ թղթի վրայ գրել տաս, դալամն էլ ոսկի պիտի լինի, թէ չէ ընդունել չեն։

Կը հաւատայ Արթին պապը որ, այո՛, լաւ թուղթի վրայ ու գրիչն ալ ոսկի պիտք է ըլլայ, եթէ ոչ չընդունուիր։

Այս միամիտ հաւատքը արդէն բաւական է, նշմարելու եւ զգալու համար Արթին պապը, ինչպէս բոլոր Արթին պապերը, որ այդ օրերու մարդիկը եղան։ Արթին պապի այս մէկ քանի խօսքերը կը փոխարինեն հոգերանական վերլուծման ամբողջ փորձ մը։ Ու արուած ըլլա-

լով անձերու հոգեկան պարզութիւնը, պատմուածքը այս ձեւով աւելի կը նպաստաւորուի եւ կենդանի, առոյդ կը զառնայ, որովհետեւ բազմերես չեղող հոգեկան վիճակի մը վերլուծումը պիտի ծանրաբեռնէր զայն, ու նոյն իսկ ձանձրալի պիտի դարձնէր։

Արթին պապը նամակ գրողին կը տանի պանիր, իւղ, եւ բոլորին աչքի լոյսը եղող «պոչը ծաղիկ երինջը»։ Ու կը վերադառնայ թղթի փոքրիկ կառուով մը։

--- Նազու աղջիկ, — կը պատուիրէ իր պառաւին — լաւ տեղ գիր, աչքի լոյսի պէս պահիր։ Պատասխանն էղ թղթովն ա գալու։ Թէ որ կորա՛ւ . . .

Ու օրերը կ'անցնին յոյսի եւ սպասման մէջ։ Զմեռ մը ամբողջ կ'անցնի։ Ու իր թոռներուն, որոնք հարց կուտան թէ ինչո՞ւ զեռ պատասխան չե գար, Արթին պապը կը պատասխանէ.

--- Ա՛յ որդիք, հէնց իմանում էք թէ թաղաւորը ունի չունի հոգան ունի՞։ Կոիւ կայ, Ժողովուրդին կերակրել կայ։ Օրը ես հազար տակմ, զու երկու հազար իմացի, — էղքան նամակ ու խնդիրք է ստանում։ Հալբաթ մի օր էլ մերը ձեռքը կը համնի . . . Բա էղ թուղթն ինչի՞ համար են տուել։ էղպէս էլ վրան գրած է։ Արութիւն Աղամովից նամակ նուսաց թաղաւորի վրայ։ »

Որքա՛ն յուղիչ են այս յուսագրական խօսքերը, որոնք, պարզ է, իր թոռներէն աւելի իրեն իսկ կ'ուղղուին։ Իր զաւակը վերատեսնելու երազը իր ցաւն էր նախապէս։ Նամակին

վրայ անիկա յոյս, հաւատքի չափ զօրեղ յոյս
է դարձած իր մէջ: Զայն խորտակել, պիտի նը-
շանակէր զինք կեանքին կապող թելը փրցնել:
Ատոր հակազգելու համար, Արթին պապը կը
գտնէ պատրուակները, կը պարզէ զանոնք, որ-
քան ուրիշները նոյնքան եւ ինքզինքը դուե-
պնդելու համար: Այսպէս էր կեանքը այն ասեն:
Ու այսպէս կ'անցնէին օրերը, մարդիկ ալ՝ ա-
նոնց հետ: Ոչ թէ ցաւին դէմ զինուելու, զայն
ոչնչացնելու համար թափուող ճիգերուն ներ-
շմնչած յոյսով, այլ արեւելեան ճակատաղբա-
պաշտութեան ու համակերպութեան թոյլատ-
րած յոյսով:

Օր մըն ալ զիւղին տանաէրն ու քէօխվէն կը
փոխուին: Այս վերջինը Արթին պապին հետ հին
հաշիւ ունեցող մըն է: Արթին պապը կը կան-
չուի պրիստաւի մօտ: Անպայման թագաւորէն
պատասխանը եկած սլլալու է կը խորհի: Բոլոր
անեցիները կը ճառագայթին: Նոր զգեստները
հազած, գլուխը փափախով ու ձի հեծած, Ար-
թին պապը կ'աճապարէ պրիստաւին մօտ: Բայց
կը վերապառնայ տուն, արիւնոտած բերանով,
ծեծուած, վոնտուած: Նորընտիր քէօխվէն իր
վրէժը լուծած էր ...

Այսուհանդերձ «միամիտ ծերունին մինչեւ
վերջին բոպէն հաւատում էր, որ մի օր պատաս-
խանը դարւ է: Երբ յիշում էր այն օրը, դէմքն
այլայլում էր եւ աղօտանում էր նրա յոյսը:
Սակայն յետոյ նորից յուսագրում էր իրեն էլ,
մեղ էլ:

« -- Նազու աղջիկ, ես մեռնում եմ: Հուր

յաւիտեան պարտական մնաս, թէ պատասխանն
ստանալիս չդաս եւ իմ գերեզմանին իմաց
չտաս, — ասել էր նա վերջին լուսաբացին:»

Այս խմբաւորումին ամենայաջող պատմը-
ւածքն է, ըստ իս, Սպիտակ Զին:

Պատերազմի տարի է: Կառավարութիւնը կը
հրահանդէ ամէն կողմ որ բոլոր ձի ունեցողնե-
րը իրենց ձիով պէտք է դիմէն առաջին մօտա.
կայ քաղաքը: Զիու պէտք կայ ...

Սիմոն մէկ ձի ունի ընդամէնը, զոր գնած
է երկու տարի առաջ, որովհետեւ «տուն եմ,
երախաների տէր եմ, առանց ձիու հնար չկայ
...»: Յոլակը, այս է ձիուն տրուած անունը,
կ'օգնէ Սիմոնի դաշտային աշխատանքներուն
մէջ:

Թագաւորական հրամանը կրակի մէջ կը
ձգէ զինք: Ինչպէս աշխատանքը յառաջ տանիւ
առանց ձիու, առանձին: Ու մխիթարութիւն,
յոյս կը փնտոէ ինք իր մէջ: Ո՞վ զիտէ, թերեւս
չհաւնին իր ձին, անպէտ համարեն բանակի հա-
մար, ու ձկնն իրեն: Ու կը սկսի արդէն ինք-
նախարէութեան զիմել: Բարձրահասակ չէ իր
ձին. արագափաղ չէ Յոլակը: Պիտի առնե՞ն, պի-
տի յափշտակե՞ն զայն արդեօք իր ձեռքէն:
Բայց ոչ, չէ՞ որ ան զուրկ է շատ մը յարմա-
րութիւններէ ...

Սիմոն անքուն կ'անցընէ այդ զիշերը: Առա-
ւոտ կանուխ, միւս բոլոր զիւղացի ձիատէրե-
րուն հետ ճամբայ կ'իյնայ քաղաք, ուր եկած
հաւաքուած են բոլոր շրջակայ գիւղացիները ի-
րենց ձիերով:

իւրաքանչիւր գիւղի ձիատէրերը կը կան-
չուին մէկիկ - մէկիկ ու կուգան: Սիմոն կը գի-
տէ թէ ինչպէս անասնաբոյժը կը քննէ ներկա-
յացուած ձին ու վէրքի մը, Փիղքական ո եւ է
շեշտուած անկարութեան կամ հիւանդութեան
պարագային միայն կը վերադարձուի իր տի-
րոջ:

Յոյսը կը պարպուի հետղհետէ Սիմոնի
սրտէն: Յոլակը կորսնցնելու վախը տակաւ
վստահութիւն կը հազնի, քանի որ իր ձին ոչ
հիւանդ է, ոչ կաղ կամ կոյր, եւ ոչ ալ վիրա-
ւոր:

Ու յանկարծ միտք մը կը ծաղի իր մէջ:
Կարգը դեռ իրենց գիւղին եկած չէ: կը հեռանայ
հրապարակէն ու հեծնելով ձին, արագավազ կը
սլանայ դէպի գետափ: Հոն առանձնութեան
մէջ, կը կապէ ձիուն ոտքերը, ու խոշոր չեչա-
քարով մը կը քերծէ Յոլակի կոնակի կաշին,
մինչեւ որ արիւնը կը ժայթքէ ու բացուած վէր-
քը կը խորանայ: Զին, ցաւին աղղեցութեան
տակ, կը փոռուի գետին: Դժուարաւ կրնայ ոտքի
հանել զայն, ու կը վերադառնայ հրապարակ:

Իր այս հնարքը ի զուր կ'անցնի սակայն:
Անասնաբոյժը մէկ ակնարկով կը հասկնայ ի-
րականութիւնը, ու Յոլակը կ'երթայ խառնուիլ
գրաւուած ձիերու կարաւանին:

Պարզ, առանց հանդոյցներու է պատմու-
թիւնը: Բայց յուղիչ հաղորդականութեամբ մը
տրուած: Իրաւ է թէ պատմութեան սկզբնաւո-
րութեան, Սիմոնի կապը ձիուն հետ ցոյց կը
տրուի անոր աշխատանքին, օրուան հացին ա-

պահովութեան համար ներկայացուցած անհրա-
ժեշտութեան հետ, քիչ վերջ սակայն այս կապը
մեղի կը յայտնուի երկրորդ, աւելի մարդկայ-
նական ու աւելի խոր բնոյթով մը: Յոլակը իր
ամենօրեայ աշխատանքին ընկերը եղած է, յոդ-
նած ու տանջուած է իրեն հետ, իրեն հաւասար
ու իրմէ աւելի նոյն իսկ. զոր ինսամած ու կե-
րակրած է հարազատի մը նման, գուրգուրան-
քով: Երբ վերջնականապէս կը կորսնցնէ զայն,
կրած նիւթական զրկանքէն շատ աւելի զինք-
ընկճողը ուրիշ պատճառ մըն է, զայն ապար-
դիւն տեղը վիրաւորած, չարչարած ըլլալու ի-
րողութիւնը:

« Սիմոնը ձիու չուաններից եւ սանձից-
զգում էր Յոլակի ողորկ մարմնի ծանր հոտը:
Եւ մի միտք, ծանր բեռից աւելի դժուար ծան-
րութեամբ նստել էր նրա զլիսում եւ նա խոնար-
հել էր գլուխը: Բայց փակ աչքերով էլ տեսնում
էր արնոտ չեչաքարը:

« — Հէնց իմ փիսութիւնը մնաց, Յոլա'կ
... Հիմա հազար ձիու մէջ անտէր խրխնջում ես
... Եարաբ տեսնես արիւնը ցամաքե՞ց:

« Եւ նա բուռը լայն բաց արեց, այն բուռը,
որով ընկել էր քարը ...»

« Հէնց իմ փիսութիւնը մնաց, Յոլա'կ...»:
Այս սրտաշարժ աղաղակն է որ կը բարձրանայ
իր մէջէն, ու խղճախայթը, հսկայ ծանրութեան
մը պէս կը խոնարհեցնէ իր զլուխը, ու իր սե-
փական ցաւին մտածելու փոխարէն, իր Յոլա-
կին, անոր անտիրութեան ու ցաւին է որ կը
մտածէ:

Այս պատմութեան մէջ, մէր աչքերոն ու
ժողին առջեւ աւելի ուժզնօրէն պարզելու հա-
մար դոյավիճակ մը որ այն օրերունը, անցեա-
լին էր, Բակունց հպանցիկ կերպով մէջ կը բե-
րէ բաղմաթիւ ձիերու տէր մարդուն պարագան,
որ, Սիմոնի ու իր բաղդակիցներուն համար ան-
բացարելի հնարքով մը, կը յաջողի ձի մը
չոտուած վերադառնալ: Բակունցի տեղ ուրիշ մը
հաւանաբար կամ թերեւս այս պարագան առիթ
մը նկատէր, կատարուած անարդարութիւնն ու
անհաւասարութիւնը աւելի հզօրապէս երեւան
հանելու համար, աւելի զարդացնելու զայն եւ
միրճուելու խորհրդածութեանց մէջ: Այստեղ
արդէն արուեստագէտն է որ երեւան կուգայ:

Որովհետեւ առանց այդ զարդացումին եւ
խորհրդածութեանց արդէն մէնք բոլորս կը
մզուինք անդրադառնալու գործուած ակնաբախ
անարդարութեան վրայ, որ արդէն զրկուած-
ները աւելի եւս կը զրկէ, իսկ ունեւորները կը
խնայէ:


Ո՞ւր պիտի մնար արուեստագէտը, եթէ
դրոգը փնտոէր միայն այս կամ այն զգայա-
րանքին վրայ անմիջական տպաւորութիւն յա-
ռաջացնել, որ, որքան ալ տրուած պահուն մէջ
զօրաւոր, այսուհանդերձ չուտով պիտի անց-
նէր, շարժման մէջ գրած չըլլալով մէր մտա-
ծումը, որպէսի ան լծուի աշխատանքի, ի՞ր
իսկ սեփական միջոցովը հասնելու համար ան-
հրաժեշտ յանդումին:

Այս պատմուածքին մէջ ալ որոշապէս կը
տեսնուի որ Սիմոն, ինչպէս իր բոլոր բաղդա-

կիցները, ոչ մէկ ընդվզում ցոյց կուտայ եղած
զրկանքին համար: Այս ընդվզումը մենք, ըն-
թերցողներս է որ կ'ունենանք: Բակունց այս-
պէսով ուզած է հարազատ արտայայտիչը ըլ-
լալ տրուած չըջանի եւ միջավայրի կեանքին ու
զայն ապրողներու հոգերանութեան: Որովհե-
տեւ առաւելապէս իրապաշտ զրող մըն է ան:
Այս իրապաշտութիւնը սակայն չոր, առարկա-
յական չէ. գիտական իրապաշտութիւն մը չէ,
ինչպէս մտածել եւ ըսել կուտայ ոմանց այս
սահմանումը. անոնց, որոնք, ապրելով հան-
դերձ կեանքը, երբեք ալ պիտի չդիտնան զայն
վերաբազրել իրենց ստեղծագործութեանց
մէջ: Ամէն զրիչ շարժել զիտցողի տրուած չէ
անշուշտ ըլլալ իրապաշտ զրող մը այն լայն,
ճշմարիս ու խորունկ ըլլրոնումով եւ հասկացո-
ղութեամբ, որ մեզի իրապաշտ կոչել կուտան
Պալզաքն ու Զօլան, Ֆլոպեն ու Սթանտալը:
Իրապաշտ զրողը կեանքին մէջ մնալով հան-
դերձ, զայն իր բովանդակ իրականութեանը
մէջ տեսնելով ու զգալով հանդերձ, զիտէ եւ
կրնայ սաւառնիլ այդ կեանքէն վեր ու նշմարել
տալ, թելագրել ուրիշ, լաւագոյն կեանք մը:

Նկարագիրներ կերտած չէ Բակունց: Ան-
ձեր են որոնք, գէպքի մը առթիւ եւ այս գէպ-
քին իրենց մէջ յառաջացուցած բեկումովը,
կ'ուրուագծուին:

Այս գէպքը վերաբերելով տրուած անձին մի-
այն, մենք զիտենք եւ կը հասկանք սակայն որ
իրեն ծնունդ առաջանալու մասին ու մասին ու մասին ու



ՀՀ ՏԱՐԱԾՈՒՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

վերաբերի բոլորին որ կը գտնուին այդ անձին
դրութեան մէջ, ու հետեւաբար պատմական շր-
ջանի մը ներկայացումն է իրականին մէջ, պատ-
մական՝ քանի որ անցեալն է այլեւս անիկա:

Չեն պակսած, կ'ենթագրեմ, Բակունցը
քննադատողներ, անցեալին այս ձեւ վերաբու-
դրումին համար, — առանց զայն անցուցած
ըլլալու մարդուեան խողովակին, զոնէ վախճա-
նին վարդապետական դարձուածք մը տուած
չըլլալուն համար: Բայց հոս արդէն վրիպած
պիտի ըլլար Բակունց, որովհետեւ ինկած պի-
տի ըլլար դրական այն սեռին մէջ որ յեղափո-
խական շրջանինը եղաւ, բեմերէն մինչեւ մա-
մուլը, եւ որ հետապնդուած նպատակին համար
իր բերելիք անմիջական եւ խորութենէ զուրկ
նպաստէն տարրեր արժանիք մը պիտի չներկա-
յացնէ: Զգուշացած ըլլալով ատկէ՝ Բակունց
զրականութեան պատմութեան մէջ մնայուն
տեղ մը կ'ապահովէ իրեն համար: Այսուհան-
գերձ անժիստելի է անոր նպաստը կեանքէն ալ
ներս, քանի որ նոր ստեղծուող գոյավիճակին
հետ այդ անցեալին հակադրութիւնը ուրիշ մը-
տածում չի թելադրեր ո եւ է ընթերցողի, ե-
թէ ոչ այդ անցեալին անվերապահ դատապար-
տութիւնը:



**

բ) Անոնք որոնց վերաբուդրած կեանքի
պատառիկը կը զուգադիպի յեղափոխութեան
անմիջական սկզբին:

Նոյն միջավայրը այս պատմուածքներուն
մէջ ալ 1) : Պատմութիւնը կը սկսի այնպէս
ինչպէս կը սկսէր նախորդներուն մէջ: Մոռալ
ճակատագրի մը նոյն քան մուայլ համակերպու-
թեամբ ենթարկուած մարդիկ: Իրենց միօրինակ
առօրեան ապրող: Դաշտերուն մէջ կամ արտե-
րուն: Ու յանկարծ յեղափոխական բանակը կը
հասնի: Բրուտի աղան է ահա, որ մինչեւ այն
ատեն հեզօրէն եւ անտրուունջ կը կատարէր իր
սեւ աշխատանքը, կ'առաջնորդէ կարմիր յառա-
ջապահները: Սեւ ցելերի սերմնացանն է նո-
րէն, որ յանկարծուստ մօտեցող կարմիր բա-
նակին առջեւէն նահանջող ուժերուն վրայ իր
հացանը կը սկսի պարապել:

Ու մենք հիմա իրաւոնք ունինք առնուազն
զարմանալու հրաշքի մօտեցող այս երեւոյթին
վրայ: Եթէ իրաւ է որ Բրուտի տղան պատմը-
ւածքին մէջ, նախ քան կարմիր բանակին հաս-
նիլը, մեզի կը խօսուի գիշերային դաղանի
գումարումներու մասին որոնց կը մասնակցի
բրուտի տղան Անդոն եւս, սեւ ցելերի սերմնա-
ցանը մինչեւ վերջին պահուն ցոյց կը արուի մեզ

1) Բրուտի տղան, Սեւ Ցելերի սերմնացանը:

որպէս մէկը որ իր սովորական աշխատանքէն դատ ող եւ է մտադրալում չունի: Գիւղը, իր ամբողջութեանը մէջ, երկու պատմուածքներու մէջ ալ, որպէս մթնոլորտ արտասովոր երեսյթ մը չի պարզէր ի լուր յեղափոխութեան, ի լուր մօտեցող կարմիր բանակին:

Ինծի անհաւատալի կը թուի որ յեղափոխութեան նման տարերային շարժում մը, ժանաւանք երբ հետղէտէ իր մէջ կ'ընկղմէ ամէնինչ, ու կը մօտենայ իր քանդումով ու խոստումներով, արձագանդ չըտնէ մարդոց մէջ, որքան ալ անոնք ապրին գիւղի մը անձուկ սահմաններէն ներս, որքան ալ անոնք յանձնուած ըլլան կրաւորական ճակատագրապաշտութեան մը:

Եւ անցուչո որ այսպէս եղած չէ: Բաել կ'ուղեմ որ անպայմանօրէն զիւղը, իր մեծով ու պղտիւղ, տղամարդով ու կիներով, իրար է անցաւ ու առնուաղն հեւքոտ սովասումի մը մէջ շարունակած է գալարուիլ, յանձնուելով, եթէ ոչ գրական այս կամ այն ուղղութեամբ իւցուածքի, զոնէ արտայայտութեանց որոնք ստեղծած ըլլալու են այն մթնոլորտը, անօրինակ, տենդահար ու ամպրոպալի, որուն մէջ միայն Անդոյի ու սերմնացանին հերոսական զոհաբերութիւնը ոչ միայն հասկնալի, այլ ճշմարիս փսեմութեամբ մը օծուած երեւան պիտի զար:

Բայց այստեղ է որ կը կայանալ, իր այնքան առաւելութեանց քո՛, Բակունցի միա՛ այլ հիմնական տկարութիւնը: Ան երբեք ալ չէ

փորձած ստեղծել հաւաքական մթնոլորտ մը: Եթէ այս զգուշութիւնը կրնար արդարանալ իր նախորդ խմբաւորումի պատմուածքներուն համար ուր պարտադիր անհրաժեշտութիւն մը չէր հաւաքական այս մթնոլորտը, հոս կը բացատրուի միայն Բակունցի տկարութեամբը:

Այս ժիտական հաստատումը կարելի է ընել առանց վարանելու:

Եւ ապահովաբար իր այս տկարութիւնը պարտկելու համար է ող այստեղ ալ ան ծանրացած է արտաքին աշխարհի, բնութեան ներկայացմանը մէջ ուր, պէտք է շեշտել, Բակունց անժիտելի վարպետ մըն է, անուրանալի արուեստագէտ մը, — որքան նկարչի վրձին, նոյնքան եւ աւելի ներքին յորդահոսան քնարերգութիւն մը որ կը ծաւալի ամէն ինչի վրայ, անշունչ թէ չնչաւոր, եւ զանոնք կը պարուբէ քաղցը յուղականութեամբ մը: Իր այս առատ ու ինքնարուխ քնարերգականութիւնը թաթաւուն է բարութեամբ, խոր կարեկցութեամբ: Երգ մըն է Բակունցի քնարերգականութիւնը, որուն նուազին տակ անկարելի է անզգայ մնալ, չթաթիսուիլ անով:

Բայց քանի որ վերլուծող մը պէտք է երբեք չքաշուի ճշմարտութիւն մը արձանագրելէ, պէտք է աւելցնեմ որ հեղինակը, գիտակցելով իր այս չնորհին, քիչ մը շատ յաճախ կ'ապաւինի անոր ու տեղ տեղ իրը զինք կը գործածէ, քողարկելու համար բաց մը, որուն բնոյթը սահմանեցի քիչ առաջ:

**

Սեւ հայը միակ պատմուածքն է, որուն
միջավայրը քաղաքն է, եւ ներշնչուած է յեղա-
փոխութեան յաջորդող վերակառուցման շրջա-
նէն:

Լեւոն ամբողջ օրը թիւերու եւ հաշիւներու
հետ է: Ան շատ անդամներ, աշխատանքն յե-
տոյ ալ, մինչեւ կէս գիշեր, իր սենեակի գրա-
սեղանին վրայ « փոռում է բազմաթիւ աղիւսակ-
ներ, ցուցակներ, վերցնում է մատիտը, գլուխը
կախում նրանց վրայ եւ հաշւում: Եւ գնում են
տրակտորները, գութանները, քաշում են երկա-
թէ փոցիւերը եւ շարքացանները, դարնան խո-
նաւ հողի մէջ թափում են սերմեր, ծլում է
բամպակը, աղջիկները քաղհանում են, ծաղ-
կ մմ է բամպակը, աղջիկներն իրենց գոգը
լցնում են սոլիտակ բամպակով ու բամպակը
գնում է զառնալու գոյնզգոյն չիթ, աղջիկները
հաղնում են նախշուն չիթը եւ երբ խաղում են
նրանք, թրթոռում է մարմինը, քամին փրփրա-
ցնում է գէյրան եւ ծաղկաւոր գէյրան ծփում է,
ինչպէս արտը: »

Լեւոնի սենեակի « պատուհանից երեւում է
քաղաքի մեծ մասը, բլուրները, ճանապարհնե-
րը, որոնք եռ ու մեռ գնում են, գնում են ան-
վախճան՝ դէպի ուրիշ քաղաքներ ու դիւղեր:
Այդ ճանապարհներով Լեւոնն ուղարկում է
բազմաթիւ մեքենաներ դէպի գիւղերը եւ նրանց

դաշտերը, որտեղ կայ ջուր, արեւ եւ քրտինք:»
Իրիկուն մը գործէն սենեակ վերադարձին,
Լեւոն անսովոր տրամադրութեամբ մը կը նայի
իր սենեակը լեցնող իրերուն ու անօրինակ ե-
րեւոյթով մը անոնք կը ներկայանան իրեն: Ան
չի գիտեր ինչո՞վ բացատրել իր հողեկան այս
վիճակը: Իր մտածումը կը թափառի այս կամ
այն առարկային վեայ, որոնցմէ իւրաքանչիւրը
հին պատմութիւն մը կը յիշեցնէ իրեն: Յիշո-
ղութիւնները կը բազմանան, կը կուտակուին,
նոր աշխարհ մը կը ստեղծեն ու Լեւոնը ամբող-
ջութեամբ կ'առնեն իրենց մէջ: Աղջկան մը
հանդէպ իր ունեցած նուրբ սիրոյ զգացումն է
որ, ուժգնորէն ու տիրաբար, յործանքի մը նը-
ման կը քաշէ զայն իր ետեւէն: Անկարող՝ աշ-
խատելու, անկարող՝ սենեակ մնալու, Լեւոն
կ'ելլէ փողոց: Ան, գիշերով, կը քարէ ցեխոտ
փողոցներէն, բայց շատ բան մը չի նշարեր
արտաքին աշխարհէն, որովհետեւ իր բովան-
դակ կութեամբ կը շրջազայի յուշերու յաձա-
խանքիր կառուցուած ներքին, երազային աշ-
խարհի մը մէջ: Նոյնիսկ գուրսէն պատահաբար
նշմարուած երեւոյթ մը կամ լսուած ձայն մը
աւելի կը շեշտեն, աւելի կը գունաւորեն ներքին
իր ապրումները: Այսպէս է որ ուատիոյի մը եր-
գր կ'աւելցնէ նոր գրուադ մը իր սիրած աղջկան
հետ ունեցած ընկերութեան շրջանին սգեկոչ-
մանը վրայ: Յուշերու այս տողանցը զինք կը
թրթուացնէ քաղցր, երջանիկ զգայնութիւննե-
րով: Ու կը շարունակէ փողոցներէն այս թա-

փառումը, հետզետէ խորանալով երազանքի իր անձնատուութեանը մէջ: Ու յանկարծ դէպք մը վրայ կը հասնի եւ կ'արդիլէ այս անձնատուութիւնը կատարեալ եւ ամբողջական դառնալէ:

Երջակայ գիւղէ մը հսկայական ծանրութեամբ երկաթ քաղաք փոխադրող սայլի մը կը հանդիպի Լեւոն: Անկիւները միրճուած են ցեխին մէջ, ու զոմէները, ամբողջ օրուան մը տքնումէն արդէն յոդնած, չեն յաջողիր յառաջանալ: Սեւ «Հաց»ը, այսինքն երկաթը, թանկադին նիւթ թմըն է վերակառուցուող կեանքին համար: Սայլին ընկերացող երիտասարդները մութին մէջ կը ձայնեն, ուժ կը ներշնչեն դոմէներուն. մէկ քանին կ'անցնին անիւներուն ետեւ ու կը հրեն: Լեւոն, որ կանգ առած կը դիտէր, նախ առանց հասկնալու, յետոյ կամաց կամաց վերադառնալով արտաքին աշխարհին, յանկարծական ու ինքնարուի կերպով կը մօտենայ, իր ուժերը կը միացնէ սայլը հրողներուն, սայլը ճամբայ կ'ելլէ, ու Լեւոն կը միանայ երիտասարդներուն, իսոսակցելով, տեղեկութիւններ տալով ու առնելով ...

Այս է պատմութիւնը:

Ստիպուած եմ հոս ալ ընել այն դիտողութիւնը որուն ակնարկեցի քիչ առաջ: Առարկողներ պիտի ըլլան անշուշտ թէ պատմուածքը կամ նորավէպը, իրենց հանդամանքին իսկ բերմամբ, չեն կրնար կեանքը իր բոլոր կողմերովը ներկայացնել, ըլլալով կեանքի մը մէկ դրուագին

ներկայացումը: Զէ՞ որ «կեանքի պատառիկ» կը կոչենք զանոնք:

Բայց այսպիսի բացարձակ սահմանում մը եւ մեկնութիւն մը սիալ են, ըստ իս: Ճիշդ է անչուշտ որ դրական այս սեռը չի տար կեանք մը իր ամբողջութեանը մէջ: Սակայն ան ընտրուած դրուագը, որ տուեալ պահու մը կամ ժամանակի մը ամբողջական կեանքն է դարձեալ, պէտք է արտայայտէ այդ ժամանակին ամբողջականութեանը մէջ, այդ ժամանակին դիմագծութիւնը չանտեսելով, — որքան իրեւ շրջանակ, նոյնքան որպէս արտայայտուած դրուագը բացարող, կենդանացնող:

Ժամանակաշրջանի մը մէջ ուր անհատը, անկախարար հաւաքականութենէն, գեռ ինքն իր մէջ ամբողջութիւն կը կազմէր, հասկնալի էր որ կեանքի դրուագը սահմանափակուէր խնդրոյ առարկայ անձին վրայ միայն: Բայց ժամանակաշրջանի մը մէջ ուր անհատը արժէք մըն է յարաբերաբար հաւաքականութեան հետ ունեցած իր աղերսին, ուր անհատը զլիսաւորաբար կը բնորոշուի հաւաքականութեան ցուցադրած դիմագիծով, ինչպէս է այսօր մասնաւորապէս ինորհրդային երկիրներու մէջ, ինձի համար անընբանելի կը մնայ կեանքի դրուագ մը որ զերծ մնայ այս օրէնքէն:

Բակունցի դիտողութիւնը դեռ անզօր է

ընդգրկելու համար, մէկ անդամէն, պարզուող կեանքը իր բազմերեսութեանը մէջ։ Ահա թէ ինչո՞ւ, հակառակ պատմելու իր շնորհին, հոգեկան պահեր եւ արտաքին պատկերներ սեւեռելու իր յատկութեան, իր վճիռ լեզուին (ինծի ծանօթ խորհրդահայ գրողներուն մէջ Բակունց առաջինն է իր հայ լեզուի տիրացումովը), հակառակ իր առատասփիւո քնարականութեան, եւ հակառակ այս բոլոր գրական տուեալներուն մեր մէջ իրեն հանդէպ յառաջացուցած զնահատանքին ու համակրութեան, ստիպուած ենք հաստատելու այս թերին, զոր գարմանելով միայն Բակունց իրաւոնք պիտի ստանայ օժտուած արձակագիր մը միայն կոչուելէն անդին ու աւելի վեր հասնիլ։

Քսանըչորս էջեր լեցնող Սեւ հացը պատմուածքին մէջ վերջին երկու էջերով երկաթ փոխագրողներու միջամտութիւնը, որ կը յաջողի Լեւոնի մինչեւ այդ պահուն ունեցած վարանումներուն ու երազանքին վերջ զնել եւ զայն վերագրածնել էականին որ համայնական աշխատանքն է, շատ տկար է մեղ գոհացնելու համար, ու չի կրնար մեղ արգիլել արձանագրելէ գրական այդ արուեստակութեան (արքիփիս) անրաւարարութիւնը։

**

Վերլուծական այս փորձը պիտի չուզէի վերջացնել առանց մատնանշելու իրողութիւն մը որ մասնաւոր շահեկանութիւն մը կը ներկայացնէ։ Արտասահմանի մէջ գեռ այն թիւր կարծիքը կը տիրէ ոմանց մօտ որ Թորհրդային Հայաստանի մէջ մշակուող գրականութիւնը, ինչպէս մշակութային առհասարակ ու եւ է ցուցակում, զուրկ է ազգային բնորոշ գիմագիծէ։ Թէ ան ի սպաս գրուած է միջազգայնական վարդապետութեան մը, որ կը ձգտի ժողովուրդները առաջնորդել ապազդայնացումի։ Այս մտայնութեան ցուցագրութիւնը եթէ ոմանց մէջ կը բացարուի որո՞չ «քաղաքականութեան» մը յամառ ու անիմաստ հետավնդումովը, եթէ ուրիշներու մօտ անիկա կը բխի հաւասարապէս որքան ագիտութենէ նոյնքան ալ ախտաւոր այլամերժութենէ մը, կարդ մը մարդոց մէջ անիկա արդիւնքն է «աչք մտնելու» երկրպագութեան, որ կը կատարուի շարունակարար, քիչ մը ամենուրեք, պարունակութիւն եւ արիմատալու համար «դիրք»ի մը, որուն լրջութեան եւ անկեղծութեան հանդէպ իրենց այդ ընթաղքով կառկածի ու կարեկցութեան միայն կրնան արժանանալ։

Բակունցի գրականութիւնը կուզայ հերքել այս բոլորը : Իր բոլոր պատմուածքներուն մէջ ալ աղջային մասնայատուկ ու սեփական շեշտը կայ, մարդոց ապրելակերպէն, արտայայտութեան եղանակէն, հոգեկան աշխարհէն մինչեւ բոլութիւնն իսկ, ըրջապատը : Բակունցի գրականութիւնը աղջային է իր կլիմայով, ու զայն բաղկացնող բոլոր տարրերն ու յատկանիշերը կը պարունակէ իր մէջ :

Աղջային այս գիծը Բակունց կ'անցընէ ներկայէն անդին, կը հասցնէ ապագային : Այս հաստատումը չի բախիր մեր մէջ նեղմիս աղջայնամոլութիւնէ մը որ ժողովուրդները կը զինէ իրարու գէմ եւ որուն աւերները ամենէն աւելի մեր ժողովարդը կը նշմարէ իր գոյութիւնէն ներս, այլ կը ներչնչէ ուրախութիւնն մը առաջնորդելով այն ճշմարտութեան թէ, ապահոված ըլլուավ իր Փիզիքական գոյութիւնը ու ապրելով խաղաղութեան մէջ, մեր ժողովուրդին ստուար մէկ սոկոսը կը տքնի, կ'արտադրէ ու կը ստեղծագործէ, պահպաներով անցեալէն հասնող ներքին իր հարսաւութիւնները եւ զարդացնելով ինքնայտուկ իր ընդունակութիւններն ու յատկութիւնները : Թէ՝ աւ որքան իր ներկային նոյնքան եւ ապագային կը խորհի, յոյսով ու հաւաքով :

Յոյսով եւ հաւատքով՝ ինչպէս Հազրօն, Ծիրանի փող պատմուածքին մէջ : Քարոտ ու լեռնոտ Սասունէն է ան, որ ջարդերուն կրցած

է փախչիլ ու ապաստանիլ կովկաս : Ան այժմ կ'ապրի Զեանրերդի մէջ, ուր օրերը կ'անցնին խաղաղ ու արդասարեր աշխատանքով : Երեկոները, յաճախ, ան իր ծննդավայրէն հետը բերած «ծիրանի փող»ով կը նուազէ յուղիչ եւ ուրախ երգեր : Ինչպէս նաեւ երգեր որոնց մէջ կան «կարօտի հնչիններ՝ վերադարձի եւ վերջին յոյսի» :

Հազրօն է որ, սրտանց, կը խօսի .

«-- Հաղ մի երթամ տեսութեան մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարտութայ բանձր սարին : Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվեմ մարդերու, նստեմ անուշ խոտերու վրէն, հանց զաններ մարդիկ նստեն զիմ չորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղութեան զիմ երգեր, մարդիկ հաւալ զուլաւ ախալքառոց պէս գրկեն զիրար, չեղնի ոչ տէր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բանութիւն : Փչեմ զիմ ծիրանի փող, էլման ծուխ բանձրանայ երդիկներէն, խմեմ մըր լուս ալլըրներէն, զիմ քրտինք կաթա մըր քարերու վրէն, մըր Մարտութայ բանձր սարի ամպ թող լիուայ զիմ սիվտակ ուսկորներ ...» :

Ու երբ հարց կուտան Հազրոյի թէ՝

«-- Հազրօ, իսկ ո՞ւմ կտաս քո ծիրանի փող», այն փողը՝ որ Մարտութայ բանձր սարին այդ երդերը պիտի հնչեցնէ, ծերունին կը պատասխանէ .

«-- Զիս՝ փող կլտամ զիմ քաջարծիւ թոռնիկին : »

Ու Բակունց իր պատմուածքը կը փակէ
այսպէս.

« Զեանքե՛րդ, Զեանքե՛րդ . . .

«Դու գառնում ես՝ անպարտելի ամրոց
քո բարձր լեռները զարթնել են եւ քո լանջերին
հնչում են յաղթութեան երգերը :

«Մի վիթխարի ծիրանի փող, առանց հին
ահի եւ նոր խնդութեամբ հնչեցնում է մեր ար-
դար երգերը : »



ՀՀ Ազգային գրադարս


NL0388415

69.205

Նոյն Հեղինակեն՝

ՄԵՌՆՈՂՆԵՐԸ, քատերախաղ
Գին 12 ֆր.

ԳԻՆ ։ ՖՐ.

Դիմել հեղինակին՝

B. ZAROYAN,

20, Rue André - Theuriet

Aulnay-sous-Bois (S. et O.)